

րոց գործուածքներուն հաւասար լաւ ձեռագործներ կ'ելէին :

Արօնական նախապաշարմունքները երկայն ատեն պատճառ եղան Աւրուպիոյ մէջ այս արուեստիս ետ մնալուն , որովհետև հեթանոսաց ձեռքով կը բերուէին . բայց աս նախապաշարումն վերցուեցաւ Մարաացոց իյնալէն ետև . 1806 և 1807^{ին} մեծին Վաբդէոնի հրամանաւ բամբակի մշակութիւնը մտաւ Վաղղիոյ մէջ . և թէպէտ բաւականապէս յաջողեցաւ՝ բայց շուտով նորէն թողուեցաւ :

1736^{ին} բամբակէնին , որ այսօրուան օրս հիւսիսային Մերիկոյ հարստութեան աղբիւրն է , հաճոյից համար տնկուած բոյսերէն մէկն էր , որով 1784^{ին} ութ հակք Մերիկոյ բամբակէն Մագղիա մտնելու ատեն մաքսատունը թող չտուաւ , որովհետև Սիւացեալ նահանգները չէին կրնար այնչափ մեծ քանակութեամբ բամբակ Մագղիա մտցնել :

1790^{ին} բերած բամբակնին հասաւ մինչև 80 հակք :

1853^{ին} 3,262,882 հակք . որոնց արժէքն էր 600 միլիոն Փրանք : Աոյն տարին աշխարհիս մէկալ մասերէն ալ ելեր է .

Հնդկաստանէն	600,000 հակք .
Ասիայէն առ տուաւէն	366,000 ”
Մեխիկոյէն և հիւս . Ամերիկայէն	112,000 ”
Պրէզիլէն	100,000 ”
Ափրիկէէն	112,000 ”
Եգիպտոսէն	80,000 ”
Ուրիշ տեղերէ	65,000 ”

Ասոնց ամենուն բովանդակութիւնը գրեթէ եղեր է 4,700,000 հակք բամբակ . որ միջին հաշուով 150 հազարաւ կրամ բուրդին 700 միլիոն հազարաւ կրամ բամբակ ըսել է :

Թերևս մէկու մը չափազանց տեսնուի բամբակին աս աստիճանի կիրառութիւնը , բայց պէտք է մտածել որ բամբակը ամենայնազգաց գործածելի նիւթ մը եղած է հիմա , ամենաբարբարոս ազգերէ սկսեալ մինչև ամենէն քաղաքականացեալ ազգաց մէջ , յետին աղքատէն սկսեալ մինչև ամենէն հարուս-

տը : Յետին ժամանակներս Հնդկաստան՝ որ հնուց ՚ի վեր բամբակի մշակութեան երկիր սեպուած էր , երկու ազգաց յառաջադիմութեամբ շատ ընկաւ : Սէյմը Սիացեալ նահանգաց մէջ բամբակի մշակութեանը առաջ ելութալուն պատճառաւ և մէյմ՝ ալ Մագղիոյ մէջ գործարաններուն շատնալովը : Արջապէս ինչպէս կ'ըսէ Յովհ . Սիրտիչ Սէյ . “ Մսկէ 50 տարի առաջ բամբակեղէնի ծրար մը չէր գործածուէր որ Հնդկաստանէն եկած չըլլար . իսկ հիմա 25 տարի կայ որ հոն ծրար մը բամբակեղէն չգործածուիր որ Հնդկաստան շինուած ըլլայ . որովհետև բոլոր Մագղիայէն կ'երթայ , որով կերպով մը այս ուրիշ բան ըսել չէ , եթէ ոչ գետը իր աղբերը դարձնել , ” :

Կոռպօ և Լաւէ :

1807 տարւոյն ձմեռուան մէջ մօտ տասուերկու տարուան տղայ մը , ամէն առաւօտ ձեռքերը գրպանը դրած Ռարիզու հօդէքուիլ փողոցին մէջ վեր վար կը վազէր որ տաքնայ : Սքեստին նայելով խեղճ ծնողաց զաւակ չէր երևար՝ այլ միայն երեսի վրայ ձգուած տղայ մը ըլլալը կը տեսնուէր . վասն զի կէս ձմեռուան և կէս մը ամառուան հագած զգեստը յայտնապէս կը ցուցնէր որ ծնողքը հոգ չէին տանէր վրան : Հայրը շատոնց մեռած էր , իսկ մայրը կրկին անգամ ամուսնացած ու միշտ վատառողջ էր . և աս երկրորդ երիկը իրեն բանին գործքին զբաղած , անփոյթ էր որդւոյն դաստիարակութեանը հոգ տանելու , և կը թողուր որ տղան ասդին անդին թափառական քալէ :

Խեղճ տղան իր կողմանէ չափը չէր անցնէր , այլ միշտ նոյն մէկ երկու փողոցին մէջ միայն վեր վար կը վազվազէր , առանց նոյն տեղերէն հեռանալու : Իր ամենէն մեծ զբաղմունքն էր խանութներուն վրայի անունները դիտել , և վաճառուց խոշոր գրերով գրուած

ցուցակը և տանց թուանշանները ուշի ուշով նայիլ . և աս բաներուս համար զարմանալի ու նորօրինակ հետաքրքրու- թիւն մը կ'երևցընէր : Ատու մը կէս կոյր պառաւ մը ան ճամբէն անցնելու ժամանակ տեսնալով աս տղան՝ որ գը- լուխը վեր տնկած իր սիրելի տոմսակ- ներուն կը նայէր , պողաց ըսելով .

— Այ պզտիկ , աչքերդ աղէկ սուր են . ըսէ ինծի թէ արդեօք 197 թիւը հասեր եմ , և իրաւցընէ դրան վրայ գրածախի նշան կայ :

Տղան կարմրեցաւ ու պատասխան չկըր- ցաւ տալ :

— Հրամմերէս , տիկին , ըսաւ , ան- դիէն եկող տղայ մը . 197 թիւին առ- ջէն ես , ու փնտռած գրածախի խա- նութիւդ գիմաց :

— Ա՛հ , ըսաւ , երկրորդը , կուշտ մը ծիծաղելով , Ա՛հ սըւոր նայէ , ատ հա- սակը հասեր է ու դեռ կարդալ մը չգի- տեր :

— Անանկ է , վասն զի զիս դպրոց չեն խաւրեր . թէպէտ հօրուս ինծի շատ ճամբորդութիւններ ընել տուաւ որով խել մը քաղաքներ տեսեր եմ , բայց ամենեւին գիրք մը տեսած չունիմ և ա- սոր համար սիրտս վշտացած է . ա՛հ , թէ որ կարդալ գիտնայի : — Այս աս խօսքերս այնպիսի ձայնով մը ըսաւ որ քովի տղան զգացուելով ,

— Շատ դժուար բան մը չէ , ըսաւ . առաջ պէտք է գրերը ճանչնալ :

— Վէշն ալ ան է որ չեմ ճանչնար , ըսաւ միւսը :

— Աղէկ ուրեմն , նայէ : Ա՛հաւասիկ առջի գիրը Գ , կ'ըսուի , քովինը Բ . և այսպէս կարգաւ գրածախ բառին բոլոր գրերը ցրցուց : Այց որովհետեւ այն- պէս ալիքաբետը ամբողջ չէր ըլլար , ու- ըրիչ խանութի մը առջև գնացին , ան- կէց ալ ուրիշի մը ինչուան որ խեղճ տը- ղան բոլոր գրերը տեսաւ , և ամէն մէկ գիրը տեսնելուն միշտ մտքէն կ'ըսէր . պիտի ջանամ միտքս պահել : Այս իրաւ- ցընէ չմոռցաւ :

Վրանի մը շաբաթ ետքը , ձեռքը թղթի կտոր մը անցնելով , որուն մէջը

շաբար պլլուած էր , սկսաւ ջուրի պէս կարդալ իր հօրուին առջևը , որ

— Անչ , կարդալ գիտես , հարցուց շիոթած կերպով մը տղուն . վասն զի աս բանս տեսնալը իրեն համար աղէկ յանդիմանութիւն մըն էր . ո՞վ վքեզ ասանկ գիտուն ու իմաստուն ըրաւ :

— Ճամբէն անցնող պզտի տղայ մը . առաջին դասն իրմէ առի , վերջը ես ինծի վարժապետ եղայ :

Հօրուն բան մը չըսաւ , բայց եր- կրորդ առտուընէ սկսեալ զտղան մօտիկ դպրոց մը սկսաւ խաւրել որ Ա ջաղէլի դպրոց կ'ըսուէր . հոն իրեն տարիքին համեմատ վարժապետ մը գտնելով՝ քիչ ատենի մէջ անանկ յառաջադիմեց որ վարժապետներն ալ անցուց :

Անթերցողաց անշուշտ հետաքրքրու- թիւնը կը շարժի իմանալու թէ ո՞ք էին աս երկու տղաքը . առաջինն , այսինքն անիկայ որ խանութներուն վրայի գը- րուածքներէն կարդալ սովորեցաւ կ'ը- սուէր Աուպօ , որ դեռ նոր մեռաւ 64 տարուան , Շաբալ վարժարանին վե- րատեսուչը . միւսն՝ այսինքն անիկայ որ գրերը ցրցուց կ'ըսուի Ա մմէ՝ գաղղիա- ցուց երևելի մեքենագէտը : Աուպօ մե- ծաբայլ ու գեղեցիկ ընթացքով մը դաս- տիարակութեան մէջ առաջ գնաց . տա- սուերկու տարուան , ինչպէս տեսանք , դեռ կարդալ չէր գիտէր . տասնուինը տարուան Արզարանին մէջ վարպետ եղաւ և 29 տարուան իրեն առաջին դպրոցը բացաւ :

Այս վերի դրած զուարճալի դէպքը առինք Քաղրի օրագրէն որուն ստու- գութեանը վրայ տարակոյս չկայ , որով- հետեւ նոյն իսկ իրենց պատմածէն առ- նուած է : Անչպէս վերը տեսանք եր- կուքն ալ Վաղղիոյ մէջ անուն ունեցող անձինքներ են , յորոց Աուպօ անցեալ տարի մեռաւ , իսկ Ա մմէ դեռ ողջ է . հոս երկուքին վրայ ալ համառօտ տե- ղեկութիւն մը տալը աւելորդ չենք սե- պեր , աւելի ցուցընելու համար թէ ինչպէս շատ անգամ մեծամեծ հան- ճարներ երեսի վրայ մնալով կ'անչքա-

նան, և թէ ոչ ինչ առիթ մը հանձարը դուրս ցատկեցընելու պատճառ կ'ըլլայ երբեմն, ինչպէս հանդիպեցաւ Վուպոյին :

Եւս նշանաւոր անձը ծնած է Ռարիզ 1795 յունիսի 10 : 1814^{ին} իր ուսմունքները լմընցուց, Ռարիզ պաշտպաւնողներէն մէկն եղաւ և նոյն տարին ալ ամուսնացաւ . հինգ վեց տարի Սէնթ-Վարպ ըսուած դպրոցին մէջ գեղեցիկ դպրութեանց ու լատիներէնի վարժապետ եղաւ . 1820^{ին} հասարակաց վարժոց մը բացաւ որ Ռարիզու մէջ նշանաւորներէն մէկն եղաւ : Եւս վարժոցիս ինամատարութիւնն ընելու միջոցը, նաև 1830^{ին} քաղաքական յեղափոխութեանց մէջն ալ մեծ մասն ունեցաւ : Յեղափոխութեան գործը կատարուելէն ետքը իրեն վարժոցը Վուպոնի ըսուած վարժոցին հետ միացուց, որուն հետ քիչ ետքը միացաւ նաև Շալինիերի ըսուած վարժոցն ալ, որով խիստ շատ բազմաթիւ աշակերտներ ունեցաւ :

1846^{ին} Ռարիզ քաղաքը գնեց իրմէ այս վարժոցը և անուանեց վարժոց Շաբզալի, որ առաջուց Փրանկիսկոս առաջինի վարժոց կ'ըսուէր . Վուպո այս վարժոցիս տեսուչ անուանուեցաւ, և իրեն արթուն հսկողութեամբը լաւ կառավարելով, շատ ընտիր վարժապետներ ընծայեց Վազղիոյ :

Վալով հիմա իրեն գրաւորական երկասիրութեանցը՝ Վուպո բաւական անուն ունեցող տաղերգակ հեղինակներէն մէկն է, և խել մը թատերական խաղեր ունի Տէնոյ ստորագրութեամբ, որ երկու անուանց վերջաւորութենէն շինած է, այսինքն մէյմը իր անունէն Վուպո (Goubaux) և մէյմ՝ ալ իրեն գործակցին անուան վերջաւորութենէն որ է Պէօտին (Beudin) . ընդ ամէնը երեսունէն աւելի խաղ ունի : Տաղերգութիւններէն դուրս ունի ընտիր թարգմանութիւն մը (Վլրատիոսի, և երկասիրութիւն մը Ստուերագիր Վազղիա կան բարուց անուանեալ, և խիստ շատ յօդուածներ օրագրաց համար : Վուպո

մեռաւ անցեալ տարուան սեպտեմբերի մէջ :

Եւս Վուպոյի կարգաւ սորվեցընողը ծնած է 1795^{ին} . անուանի չափաբեր և անգամ Վազղիական վարժոցին . 1816 տարւոյն բազմարուեստից դպրոցէն ելլելով մէկէն տէրութեան ծառայութե մէջ մտաւ իբրև ճարտարապետ հանքաց : Վազղիա դառնալով բազմարուեստից դպրոցին մէջ բնաբանութե վարժապետ դրուեցաւ, ուր որ նոյն պաշտօնը փառօք կատարեց մինչև 1845, և անկէ վերջը քննիչ անուանուեցաւ նոյն դպրոցին մէջ : 1848^{ին} Վազղիական վարժոցին մէջ չափաբերութեան վարժապետ կարգեցաւ : 1843^{ին} Վիտուութեանց ճեմարանին անգամ ընտրուելով իր ուսումնական խորունկ քննութեանցը համար պսակուեցաւ : Շատ անուն հանած է առաձգականութեան վրայ գրած դասերովը : Վարձեալ հրատարակած է բնաբանութեան ընթացք մը որ Վազղիոյ մէջ ամենէն ընտիրներէն մէկը կը սեպուի : Եւս նոյնպէս դուրս խիստ շատ ուսումնական յօդուածներ հրատարակած է ամէն տեսակ նիւթոց վրայ ուսումնական օրագրաց մէջ :

Մումագլոշխ կնախք :

1852^{ին} Ռուցցոլի գաւառին մէջ հին Վումա քաղաքին քովերը շէնքի մը յատակ փորեցին, զոր Սուլէա հռոմայեցի տոհմը կանգներ էր, և գտան գերեզման մը հիւսիսային կողմի մուտքը աղիւսով գոցուած : Վերսի կողմը ճերմակ ծեփով մը պատած էր . և շատ մը փոքրիկ սրուակներու, կանթեղներու և սափորներու հետ՝ չորս կմախք կային : Սեփ զարմանք պատեց ներս մտնողները երբոր տեսան այն կենդանանման կրմախքները, գլուխնին և վիզերնին անարատ մնացած, աչուրնին բաց և դեռ փայլուն : Եւս երբոր շօշափեցին՝ երկու գլուխք մէկէն քայքայեցան, որոնք բոլորովին պարապ ու ամենաբարակ